

շաղուելու է շարունակ աղ դնելով, խը-
մորելու համար շատ սպասելու չէ՝ որ
փուռի մէջ երկայն ատեն չկենայ. [թէ
որ աս ըստած պայմաննիս պահուին՝ չէ
թէ միայն սբելզայի ալիւրով շինածը-
սե, կոշտ և գժուարամարս ըլլար, հա-
պա նաև ձերմակ, [թէթև, համեղ
կ'ըլլայ և իրեք չորս որ ալ թարմ կը
մնայ :

Խրոսլացիք նաև հաճարէ, գարիէ,
մայիզէ կամ եզիստացորենէ, վարա-
կէ ալ հաց կը շինեն, որոնց շաղուե-
լու ու եփելու կերպը ամենսին նման
է Աբելզա ըսուած ցորենի հային, աս
տարբերութեամբ միայն որ հարկ չէ
շարունակ աղ դնել ինչպէս որ ըսինք:
Բաց ասոնցմէ կրնայ հաց շինուիլ նաև
շագանակէ, դդումէ, գետնախնձորէ,
փաթաթէ, որ անշահ բաներ ըլլարուն՝
հոս աւելորդ կը սեպենք մէկիկ մէկիկ
վրանին խօսիլը :

Բ'ԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԱՍՏԵՂԱԲԱԾԽՈՒԹԻՒՆ

ՈՒԷ Բ'ԱՀԿԻ Պէտք է ծախցոյցները շրկէլ:

ԴԱՄԱՆԱԿԻ չափոյն վրայ խօսած
ատեննիս տեսանք որ մարդիկ արեւուն
օրական առերեւոյթ շարժումը ժամա-
նակի միութիւն հաստատելով օր ըսեր
են, և այս միութեանս այլ և այլ գու-
մարներուն ալ ըսեր են էօննեակ, ամսո,
և այն : Դամանակի այս չափերը քա-
ղաքական պիտոյից համար սահմաննելու
ատեն՝ արեւուն օրական առերեւոյթ
շարժումը միօրինակ սեպեցինք, որ
ձիշդ չէր. վասն զի, ինչպէս առաջ ալ
տեսանք, արեւ որ մէկ միջօրէէ կ'ել-
լէ ու նորէն կը դառնայ, մի և նոյն
ժամանակին մէջ ծրի խաւարման կա-
մարին վրայ ալ դէպ 'ի արեւելք տեղա-
փոխութիւն կ'ընէ. ասոր համար է որ
եթէ այսօր արեւ երկնագնտին մէկ
կէտին վրայ կեցած գայ մեր միջօրէէն
անցնի, վաղը երբոր երկնագնտին նոյն

կէտը՝ որուն վրայ էր արեւ, գայ նորէն
մեր միջօրէէն անցնելու ըլլայ, կը տես-
նենք որ արեւ նոյն կէտին վրայ չէ, հա-
պա քիչ մը դէպ 'ի արեւելք մնացած .
ուստի մեր միջօրէէն վրայ համելու հա-
մար՝ պէտք է որ երկնագունտը իր միա-
կերպ շարժմամբը հասարակածին վրայ
ամբողջ մէկ շրջան մը կատարելէն ետև
քիչ մըն ալ շարժի որ արեւ մեր միջօ-
րէէն վրայ գայ :

Դատեղաբաշխական գիտողութիւն-
ներով իմացուեր է որ արեւ տարին տա-
սուերկու ամիս ծրի խաւարման շրջա-
նակին վրայ մի և նոյն երագութեամբ
շարժիր, հապա երբեմն օր օրուան վը-
րայ կ'երագէ մինչև մէկ մասնաւոր չափ
մը, ու նորէն կը սկսի հետզհետէ դան-
դաղիլ, այնպէս որ իր նուազագոյն ե-
րագութեանէն, որ 57' 14" մասն աստի-
ճանի է օրը, հետզհետէ երագելով վեց
ամսուան մէջ ինչուան 61' 12" մասն
կ'ըլլայ, որ է իրեն մեծագոյն երագու-
թիւնը, ու դարձեալ կը սկսի հետզհե-
տէ նուազիլ և վեց ամսուան մէջ կու-
գայ առաջին չափը կ'առնու :

Դիմայ արեւ գիշերահաւասարի մը
կետէն ելլելով ու նորէն նոյն կէտը հաս-
նելու համար 365 օր, 5 ժամ, 48' 50", 2,
ժամանակ կ'անցրնէ, որով ըսել է թէ
մէկ օրուան մէջ 59' 8", 33, մասն աստի-
ճանի նոյն գիշերահաւասարին կետէն
կը հեռանայ, [թէ որ սեպելու ըլլանք
թէ արեւ ծրի խաւարման կամարին
վրայ միակերպ շարժմամբ կ'ընթանայ :
Երբոր Ճշմարիտ արեւ ծրի խաւարման
այն կէտին վրայ համնի՝ ուր իր մեծա-
գոյն երագութիւնն ունի, որուն աստե-
ղաքաշիք նէրչակէտ կ'ըսեն, ուրիշ արեւ
մըն ալ երեւակայենք որ նոյն կէտին վը-
րայէն Ճշմարիտ արեգական հետ մէկ-
տեղ սկսի խաւարման ծրին վրայ շար-
ժիլ, բայց այնպէս որ օրը 59' 8", 33
միջին չափով միակերպ առաջ երթայ .
սկզբան Ճշմարիտ արեւուն երագութիւ-
նը ասկէ աւելի ըլլալով միջին երագու-
թիւն ունեցող արեւէն առաջ կ'անցնի,
բայց հետզհետէ երագութիւնը նուա-
զելով վեց ամիսէն ետև երկուքը մէկ-

տեղ մերձակետին հակառակ ուրիշ կետի մը վրայ կը հասնին , որ հետաձեռ կ'ըսուի . և երկուքն ալ նորէն իրենց յատուկ ընթացքովը ճամբանին շարունակելով՝ միջին երագութիւն ունեցող արեւ կուգայ զշմարիտ արեւը կ'անցնի . բայց անիկայ ալ օր օրուան վրայ երագելով հետզետէ մէկալին կը հասնի , այսպէս որ երկուքն ալ մէկտեղ մերձակէտը կը հասնին , ուսկից ենթազրեցինք որ մի և նոյն ժամանակին մէջ մէկտեղ շարժիլ սկսան : Այս երկու արեգակներէս զատ , որոնցմէ մէկը երեւակայեալ ու մէկալը ճշմարիտ է , և երկուքն ալ իրենց յատուկ օրէնքներով ծրի խաւարման շրջանակին վրայ շարժելով կուգան առանձին առանձին գարնանային գիշերահաւասարին կէտը կը հասնին , ենթազրենք թէ ուրիշ երկրորդ երեւակայեալ արեւ մըն ալ առաջնին երեւակայեալ արեւուն հետնոյն գիշերահաւասարին կէտին վրայէն կ'անցնի ու միակերպ երագութիւն գարնանային ամենացածր առաջնին , այսպէս ալ հասարակածին վրայի արեւ առաջնինէն քիչ ետեւ առաջ կ'ըլլայ միշտ , որով մի և նոյն միջօրէէ մըն ալ իրարմէ ժամանակի քիչ տարբերութք կ'անցնին , այսպէս ալ հասարակածին վրայի արեւը առաջնինէն քիչ ետեւ առաջ կ'ըլլայ միշտ , որով մի և նոյն միջօրէէ մըն ալ իրարմէ ժամանակի քիչ տարբերութեամբ կ'անցնին :

Այսեղաբախով արեգակնային աղիւսակներով ճշմարիտ ու միջին արեւներուն միջօրէէ մը անցնելու ժամանակին ամենօրեայ այս տարբերութիւնը շուտ մը կը գտնեն . և այս տարբերութիւնը հաւասարութիւն ժամանակի կ'ըսուի , որ ժամացոյցներուն ընթացքը ուղղելու կը զործածուի : Այս ինչպէս որ տեսանք՝ ճշմարիտ արեւը մէկ տարուան մէջ մի և նոյն միջօրէէ մը անցնելու ատեն երբեմն միջին արեւէն առաջ կ'անցնի՝ երբեմն ալ ետեւ կը մնայ , այսպէս ալ ասոնց անցնելու ժամանակը իրարու հաւասարյընելու համար երբեմն ճշմարիտ արեւուն ընթացքը աւելցընելու է ու երբեմն ալ նուազելու :

Հիմայ ժամացոյց մը դջին ժամանակի վրայ ուղղած կ'ըսուի , երբոր հասարակածին վրայի միջին արեւը տեղւոյդ միջօրէէն անցնելու ատեն ցուցակը $0^{\circ} 0' 0''$ կամ 12° ժամուն վրայ դրած լարես և երկրորդ օրը նոյն արեւը միջօրէէդ անցնելու ատեն ցուցակը $0^{\circ} 0' 0''$ կամ 12° վրայ ըլլայ : Այսպէս ժամացոյց մը ճշմարիտ ժամանակի վրայ շտկած է կ'ըսուէր՝ երբոր ճշմարիտ արեւը տեղւոյն

մէկ անցնելէն ինչուան մէկալը , որ նոյն պէս 24 ժամ կը բաժնուի , ժամն ալ 60 վայրկեան , վայրկեանն ալ 60 մանրեր կրորդ : Ճշմարիտ կամ առեւրեցին ժամանակ կ'ըսուի այն միջոցը որ ճշմարիտ արեգական մի և նոյն միջօրէէ մը անցնելէն ու դառնալէն կը չափուի , որ ինչպէս տեսանք , միշտ անկաննն է : Ոիջին ժամանակը միջին արեգական գարնանային գիշերահաւասարին կէտին վըրայէն անցնելէն կը սկսի . և ճշմարիտ ժամանակը արեւուն նոյն գիշերահաւասարին կէտին վրայէն անցնելէն կը սկսի : Այս որովհետեւ թէ ճշմարիտ արեւը և թէ երեւակայեալ արեւը ամէն տարի նոյն գիշերահաւասարէն իրարմէ ժամանակի քիչ տարբերութք կ'անցնին , այսպէս ալ հասարակածին վրայի արեւը առաջնինէն քիչ ետեւ առաջ կ'ըլլայ միշտ , որով մի և նոյն միջօրէէ մըն ալ իրարմէ ժամանակի քիչ տարբերութեամբ կ'անցնին :

Այսեղաբախով արեգակնային աղիւսակներով ճշմարիտ ու միջին արեւներուն միջօրէէ մը անցնելու ժամանակին ամենօրեայ այս տարբերութիւնը շուտ մը կը գտնեն . և այս տարբերութիւնը հաւասարութիւն ժամանակի կ'ըսուի , որ ժամացոյցներուն ընթացքը ուղղելու կը զործածուի : Այս ինչպէս որ տեսանք՝ ճշմարիտ արեւը մէկ տարուան մէջ մի և նոյն միջօրէէ մը անցնելու ատեն երբեմն միջին արեւէն առաջ կ'անցնի՝ երբեմն ալ ետեւ կը մնայ , այսպէս ալ ասոնց անցնելու ժամանակը իրարու հաւասարյընելու համար երբեմն ճշմարիտ արեւուն ընթացքը աւելցընելու է ու երբեմն ալ նուազելու :

Հիմայ ժամացոյց մը դջին ժամանակի վրայ ուղղած կ'ըսուի , երբոր հասարակածին վրայի միջին արեւը տեղւոյդ միջօրէէն անցնելու ատեն ցուցակը $0^{\circ} 0' 0''$ կամ 12° ժամուն վրայ դրած լարես և երկրորդ օրը նոյն արեւը միջօրէէդ անցնելու ատեն ցուցակը $0^{\circ} 0' 0''$ կամ 12° վրայ ըլլայ : Այսպէս ժամացոյց մը ճշմարիտ ժամանակի վրայ շտկած է կ'ըսուէր՝ երբոր ճշմարիտ արեւը տեղւոյն

միջօրէկն անցնելու ատեն ցուցակը $0^{\circ} 0' 0''$ կամ 12 ժամուն վրայ զբած լարես և երկրորդ օրը $նոյն$ արեւ միջօրէկն անցնելու ատեն դարձեալ $0^{\circ} 0' 0''$ կամ 12 ժամ ցուցընէր :

Դայց ժամացոյցներուն շենքն այնպէս է որ միօրինակ ընթացքով կը շարժին, (բաւական է որ պակասութիւն չունենան), որով անկարելի է որ Ճշմարիտ արեգական անկանոնութեցը հետ միաբանին, երբոր մենք սովորական կերպով սեպենք թէ մէկ կէս օրէն ինչուան մէկալը Ճիշդ 24 ժամ՝ $'$ անցնի. մէկալ կողմանէ ալ այս ժամացոյցները շտկելու և իրենց օրական ընթացքնին իմանալու համար անհնարին է հասարակածին վրայի միջին արեւ ուղղակի դիտել, վասն զի պարզ երեւակայութեամբ ենթագրեցինք, որով Ճշմարիտ արեգակնային աւուր միջինէն ունեցած տարբերութիւնը չիմացուիր. ուստի աստեղաբաշխք ամէն տարի հաշուով աստարբերութիւնները կը գտնեն և ըստ այնմ ժամացոյցները ուղղելով Ճշմարիտ արեգական ընթացիցը անկանոնութիւնը կը շտկեն : Ո՞ենք ալ զնենք հոս 1850 տարւոյն մէջ ըլլալու տարբերութիւնները տարւոյն սկիզբէն ինչուան վերջը հինգ հինգ օր ընդմիջելով, որպէս զի որոնք որ կ'ուզեն որ իրենց ժամացոյցը միակերպ ու Ճիշդ առաջ երթայ, մէյմը շտկելէն ետև դիմացի աղիւսակը իրենց կանոն բռնեն և ամէն օր արեւ իրենց միջօրէկն անցնելու ատեն նային թէ ժամացոյցնին աղիւսակն մէջի դրածը կը ցուցընէ : Ո՞յէ որ Ճիշդ նոյն թիւը կը ցուցընէ՝ ըսելէ ժամացոյցնին շատ աղեկ կը քալէ, չ թէ որ ետև մնացեր կամ առաջ գնացեր է, քիչ մը վարը կը զբուցենք թէ ինչ պէտք է ընել. և թէսկէտ այս աղիւսակին մէջի տարբերութիւնները միայն 1850 ն համար է, բայց կրնայ հետեւեալ տարիներն ալ գործածուիլ տարբերութիւնը քանի մը մանրերկրորդ ըլլալով :

Հիմայ թէ որ ուզած օրս, օրինակի համար 1850 ն յունուարի 1 ն արեւ կեցած տեղւոս միջօրէկն անցնելու ատեն

ժամացուցիս ցուցակը $0^{\circ} 3' 54''$, ին վրայ դնեմ, վասն զի այս է նոյն օրուան տարբերութիւնը, երկրորդ օրը արեւ նորէն միջօրէկս անցնելու ատեն պէտք է որ ժամացոյցս $0^{\circ} 4' 19''$ ցուցընէ թէ որ անսխալէ նէ, երրորդ օրը պէտք է որ $0^{\circ} 4' 47''$ ցուցընէ, չորրորդ օրը $0^{\circ} 5' 14''$, հինգերորդ օրը $0^{\circ} 5' 41''$, վերջապէս վեցերորդ օրը $0^{\circ} 6' 8''$, ինչ պէս աղիւսակին մէջ ալ կը տեսնենք . և կ'իմանամ որ իրաւցընէ ժամացոյցս անսխալ է և միջին ժամանակի վրայ ուղղած է, վասն զի միօրինակ ընթացքով առաջ երթալով կը ցուցընէ թէ միջին արեւուն միջօրէկ մը մէկ անցնելն ինչուան մէկալը Ճիշդ 24 ժամ կամ 86400 մանրերկրորդ է :

Այ դարձեալ ըսենք թէ կ'ուզես իմանալ թէ աղեկ կը քալէ ժամացոյցդ, որ արեւուն ընթացքին հետ ուղղեր ես կամ թէ քաղաքական ժամանակի վրայ շտկեր ես. երբոր օր մը արեւ տեղւոյդ միջօրէկն կ'անցնի՝ նայէ թէ ինչ ժամ կը ցուցընէ, և այս ցուցըցած ժամը $0^{\circ} 0' 0''$ ն կամ 12 ն որչափ կը տարբերի, ահա այս տարբերութիւնն է ժամացուցիդ սխալը, որ ամէն օր հաւասար է: Այ թէ որ Ճշմարիտ արեւուն տեղւոյդ միջօրէկն անցնելու ատեն՝ ժամացուցիդ ցուցըցած ժամէն նոյն օրուան զիմացի աղիւսակիդ մէջ ցուցըցած ժամը հանես՝ ելածը կը ցուցընէ միջին արեւուն տեղւոյդ միջօրէկն անցած ժամանակը, և ասկէ կը սկսի միջին օրը ու մէջին միջօրէկ կ'ըսուի: Ճամացուցին ցուցըցած ժամուն ու $0^{\circ} 0' 0''$ ն կամ 12 ն, մէջ եղած տարբերութեանը համեմատ պէտք է ժամացոյցը շտկել ըստ միջին ժամանակի. և այս տարբերութիւնն թէ որ հաստատուն է՝ ըսելէ թէ ժամացոյցը միջին ժամանակի վրայ ուղղած է. իսկ թէ որ օր աւուր վրայ կը տարբերի կ'իմացուի թէ արդեօք առաջ կ'երթայ թէ ետև կը մնայ:

Դայց ըսածներս ետևի օրինակներով աւելի կը պարզուին :

ՄԻՋԻՆ ԺԱՄԱՆԱԿ Ի ՃՇԾԱՐԻՏ ՄԻՋՈՒՅԻ

	ՕՐ	Ժ. Վ. Մ		ՕՐ	Ժ. Վ. Մ
ՅՈՒՆՈՒՄ	1 6 11 16 21 31	0 ⁴ . 3'. 51" 0. 6. 8, 0. 8. 13, 0. 10. 5, 0. 11. 38, 0. 13. 45,	ՅՈՒԼԻՍ	5 10 15 20 25 30	0 ⁴ . 4'. 8" 0. 4. 56, 0. 5. 34, 0. 5. 59, 0. 6. 10, 0. 6. 6,
ՓԵՏՐՈՒՄ	5 10 15 20 25	0. 14. 18, 0. 14. 32, 0. 14. 26, 0. 14. 1, 0. 13. 20,	ՕԳՈՍՏՈՒ	4 9 14 19 24 29	0. 5. 48, 0. 5. 15, 0. 4. 27, 0. 3. 26, 0. 2. 13, 0. 0. 49,
ՄԱՅԻ	2 7 12 17 22 27	0. 12. 24, 0. 11. 16, 0. 10. 0, 0. 8. 34, 0. 7. 4, 0. 5. 32,	ՍԵՊՏԵՄԲԵՐ	3 8 13 18 23 28	11. 59. 16, 11. 57. 38, 11. 55. 54, 11. 54. 9, 11. 52. 24, 11. 50. 42,
ԱՊՐԻԼ	1 6 11 16 21 26	0. 3. 59, 0. 2. 30, 0. 1. 6, 11. 59. 49, 11. 58. 40, 11. 57. 43,	ՀՈԿՏԵՄԲԵՐ	3 8 13 18 23 28	11. 49. 6, 11. 47. 39, 11. 46. 21, 11. 45. 17, 11. 44. 28, 11. 43. 56,
ՄԱՅԻՍ	1 6 11 16 21 26 31	11. 56. 57, 11. 56. 26, 11. 56. 8, 11. 56. 6, 11. 56. 27, 11. 56. 41, 11. 57. 17,	ՀՈՑԵՄԲԵՐ	2 7 12 17 22 27	11. 43. 43, 11. 43. 51, 11. 44. 19, 11. 45. 8, 11. 46. 18, 11. 47. 48,
ՅՈՒՆԻՍ	5 10 15 20 25 30	11. 58. 14, 11. 58. 50, 0. 0. 1, 0. 1. 6, 0. 2. 10, 0. 3. 11,	ԴԵԿՏԵՄԲԵՐ	2 7 12 17 22 27 31	11. 49. 36, 11. 51. 40, 11. 53. 56, 11. 56. 20, 11. 58. 48, 0. 1. 18, 0. 3. 15,

Ա . Դմենք թէ 1850^{ին} յունուարի 16^{ին} երբոր արևը տեղւոյս միջօրէէն կ'անցնի՝ ժամացոյցս 0° 3' 26'', կը ցուցնէ , հիմայ կ'ուզեմ ժամացոյցս թէ Ճշմարիտ ժամանակին համեմատ ուղղել և թէ միջին ժամանակին համեմատ : Ի, ախ Ճշմարիտ ժամանակին համեմատ ժամացոյցս 0° 1' 26'', առաջ գնացեր է . իսկ միջին ժամանակին համեմատ ուղղելու համար առնեխ աղիւսակիս մէջ կը նայիմ թէ յունուարի 16^{ին} ինչ կը ցըցունէ , կը տեսնեմ որ նոյն օրը միջին ժամացոյցը Ճշմարիտ կէս օրը 0° 10' 5''^{ին}, է կ'ըսէ , ուստի ժամացուցիս վրայ նայելով որ ըստ ենթադրութեան 0° 1' 26'', առաջ գնացեր է՝ պէտք է ցուցակը փոխանակ 0° 10' 5''^{ին} վրայ դնելու , 0° 8' 39''^{ին} վրայ դնեմ , վասն զի 0° 10' 5''—0° 1' 26'' = 0° 8' 39'' է : Իսկ դջին միջրէն իմանալու համար 0° 10' 5''^ը 0° 1' 26''^{էն} պէտք է հանել որ մնացածն է 11° 51' 21'' :


Բ . Դարձեալ՝ 1850^{ին} մայիսի 6^{ին} երբոր արևը տեղւոյս միջօրէէն կ'անցնի՝ ժամացոյցս 0° 2' 38'' կը ցուցընէ , հիմայ կ'ուզեմ նոյնպէս ժամացոյցս թէ Ճշմարիտ ժամանակին համեմատ շտկել , և թէ միջին ժամանակին համեմատ : Ի, ախ Ճշմարիտ ժամանակին համեմատ ժամացոյցս 0° 2' 38'' առաջ գնացեր է . իսկ միջին ժամանակին համեմատ շտկելու համար առնեխ աղիւսակս ինձի կը ցըցունէ թէ նոյն օրը Ճշմարիտ կէսօրը ըստ միջին ժամանակի 11° 56' 26'' ժամուն կ'իյնայ . ուստի ժամացուցիս սիսալը , որ Ճշմարիտ միջօրէէն 0° 2' 38'' առաջ անցեր է , ասկէ կը հանեմ , մնացած 11° 53' 58'' միջին ժամանակին ըլլալով ժամացուցիս ցուցակը անոր վրայ կը բերեմ , կամ որ նոյն է՝ ցուցակը 0° 6' 12'' ետեւ կը ձգեմ' :

Այսչափս բաւական սեպելով ժամացոյցներուն շտկելուն վրայ , այս ալ կը յիշեցընենք որ տարին չորս անգամ

¹ Գիտնալու է որ թէ այս հասուածիս և թէ աղիւսակին մէջի ամիսները ըստ նոր տօմարի են , և ժամերն ալըստ Եւրոպացւոց հաշուած են :

միջին օրը Ճշմարիտ աւուր հետ կը միաբանի . այսինքն է՝ մէյմը ապրիլի 15^{ին} , մէյմը յունիսի 15^{ին} , մէյմը օգոստոսի 31^{ին} , մէյմըն ալ դեկտեմբերի 24^{ին} :


Դամանակի այլ և այլ տեսակներուն վրայ համառօտ մը խօսելէն ետեւ , հիմայ ալ հարեանցի տեսնենք թէ հիները ինչ կերպով կը չափէին իրենց ժամանակը որ ոչ հիմանկուան մեր ունեցած գործիքներն ունեին , և ոչ ունեցածնին ալ մերիններուն պէս կատարեալ էին : Խնչպէս հին պատմութիւններէ ու աւանդութիւններէ կ'երենայ՝ աւելի գործածածնին ջրէ , աւազէ , ստուերացոյց կամ արևացուցակ ըսուած ժամացոյցներն էին : Պրէ ու աւազէ ժամացոյցներուն գործածութիւնը շատ հին է , և ամենէն պարզն է . ամանի մը մէջ որոշ չափով ջուր կը լեցընէին ու տակէն բարակ ծակ մը բանալով ջուրը կը վազցընէին . կամ թէ նոյն ամանը ջրին երեսը կը ձգէին որ տակի բարակ ծակէն մէջը ջուր լցուի , և կը նայէին թէ արևը ելլելէն ինչուան մոնելը , կամ թէ մէկ կէսօրուընէ ինչուան մէկալը քանի անգամ ամանը կը պարպէր կամ կը լեցուէր ու ջրին տակը կ'երթար , և ըստ այնմ փոխանակ այսչափ ժամ ըսելու՝ այսչափ դադարէուն կամ ընկղուն կ'ըսէին : Իսկ աւազէ ժամացոյցները ինչուան հիմայ ալ կը գործածուին , մանաւանդ նաւերու մէջ , որուն պատկերը այս է :



Պահէ ժամացոյց :

Ստուերացոյց կամ արևացուցակը ըսուած ժամացոյցներն ալ շատ պարզ ու բնական են , վասն զի մարմնոց ձգած շուքէն ինչ ատեն ըլլալը կ'իմացուի ,

անոր համար շատ հաւանական կը կարծուի որ հիները բուրգերն ու կոթողները մասնաւոր այս բանիս համար կանգնած ըլլան, որպէս զի անոնց ձգած շուքէն ժամանակն իմանան :



Ապուերայոց :

Վրեւ երկնքին երեսը որչափ որ կը բարձրանայ՝ այս ստուերացոյցներուն ձգած շուքն ալ երթալով կը կարձընայ, և երբոր արեւը ձից միջօրէին վրայ կը համնի որ երկնքին ամենէն բարձր կէտնէ, ասոնց շուքն ալ խիստ կը կարձընայ ու երբոր արեւը կը սկսի կամաց կամաց ցածնալ, ասոնց շուքն ալ կը սկսի դարձեալ երկրննալ. և ստուերացոյցներուն ձգած շուքին այսպէս հետզհետէ կարձընալէն ու երկրննալէն ինչ ատեն ըլլալը կրնայ իմացուիլ. ընդհանրապէս կ'ըսեմ, վասն զի մարմնոց ձգած շուքը ամառնային արևադարձին ատենը աւելի կարծէ քան թէ ձմեռնային արեւադարձին ատենը : Երբեմն ալ պատի վրայ կը ծակ մը բանալով արեւուն զարկած շողին հեռանալէն ու մօտենալէն ինչ ժամանակ ըլլալը կ'իմացուի : Խոզ որ գեղացիք ու հովիւները իրենց մարմնոյն շուքէն, կամ գաւաղանի մը, կամ ծառերու ու տանիքներուն ձգած շուքէն ինչ ատեն ըլլալը կ'իմանան :

Վրեւու ժամացոյցներն ալ ստուերացոյցն պէս իրենց ձգած շուքովը ինչ ժամ ըլլալը կ'իմացընեն : Վանք այլ և այլ տեսակ կրնան ըլլալ. այսինքն են՝ գիշերահաւասարային, հորիշնահան, հարաւային, հիւսիսային, արևելքան, արևմտքան ու բևեռային :

Կիշերահաւասարային ըսուած ա-

րեւու ժամացոյցը ասոնց մէջէն ամենէն պարզն է, և այս առաւելութիւնս ունի որ իրմով կրնանք դիւրաւ ուրիշ արեւու ժամացոյցներ ալ գծել: Վայ ժամացոյցս մէկ կը ըրջանակ մին է, որուն երկու երեսն ալ կեղրոնէն շառաւիղներ քաշելով 24 հաւասար մաս պէտք է բաժնել, որով բոլոր շրջապատը 24 աղեղն կը բաժնուի, ամէնն ալ 15ական աստիճան . ամէն մէկ բաժանման վրայ օրուան ժամերը գրելու է: Վայ շրջանակիս կեղրոնէն երկրթէ սլաք մը պէտք է անցընել, այնպէս որ շիշդ ուղղահայեայ ըլլայ իրեն մակարդակին . աս ընելին ետև ուրիշ բան չմնար՝ բայց եթէ ինչ դիլքով տեղաւորելու է այս ժամացոյցը . ուստի պէտք է նախ գիտնալ որ սլաքը երկրիս առանցքին զուգահեռական պիտի ըլլայ, որով շրջանակին մակարդակին ալ հասարակածին մակարդակին զուգահեռական կ'ըլլայ . երկրորդ՝ այս շրջանակը այն դիլքով տեղաւորելու է որ տրամագիծը, որուն երկու ծայրն ալ 12 ժամնշանած է, շիտակ միջօրէին մակարդակին վրայ ըլլայ : Եւ որովհետեւ այս շրջանակիս մակարդակի հասարակածին մակարդակին զուգահեռականէ, արեւն ալ փոփոխակի վեց ամիս ժամը շրջանակին մէյմը մէկ կողմը կը ցուցընէ, մէյմըն ալ մէկալ կողմը : Կիշերահաւասարային արեւը ձիշդ նոյն մակարդակին եղերքին վրայ գտնուելով ժամը չկրնար ցուցընել, թէ որ արեւուն դարձած կողմն ալ ուրիշ սլաք մը ըլլայ որ ձգած ստուերին ուղղութիւնը ցուցընէ : Վսկէ կը տեսնուի որ մէկ գիշերահաւասարային արեւու ժամացոյց մը մարդ կրնայ երկրիս երեսը ամէն տեղ գործածել, բաւական է որ վերի դրած երկու պայմանները պահէ :

Նորիզնական արեւու ժամացոյցը առաջինէն այս տարբերութիւնն ունի որ մակարդակը, որուն վրայ սլաքին շուքը ինչ ժամ ըլլալը կը ցուցընէ, հորիզոնի մակարդակին զուգահեռական է, որ առաջինը հասարակածին զուգահեռական էր . բայց սլաքը մէկալինին պէս

դարձեալ միշտ երկրիս առանցքին զու-
գահեռական է :

Հարաւային ու հիւսիսային ըսուած
արևու ժամացոյցներն ալ միջօրէի զծին
ուղղահայեաց մակարդակներու վրայ
զծուած են :

Այսելեան ու արևմուեան ըսուած-
ներն ալ միջօրէին մակարդակին վրայ
զծուած են . բայց սլաքը նոյն մակար-
դակին զուգահեռական է . որով ասոր
ձգած շուքին զծերն ալ իրարու զուգա-
հեռական են : Իւստօթ ժամը արևե-
լեան կողմի երեսին վրայ կը ցըցունէ .
կէսօրը արևը անմիջապէս մակարդա-
կին եղելքին վրայ կը զարնէ , կէսօրէն
ետե արևմուեան կողմը :

Իւեռային ըսուած արևու ժամա-
ցոյցը հասարակածին տակ եղած եր-
կիրներուն հորիզոնական ժամացոյցն է :

Ո՞ւ որ արեգակնային ժամացոյց մը
կուզես շինել , ձեռքդ աղէկ ժամա-
ցոյց մը առ և նախ ուզած արևու ժա-
մացուցիդ սլաքը շիտակ դէպ 'ի բեեռ
ուղղէ , ետքը ժամացուցիդ վրայ նայե-
լով ըստ իւրաքանչիւր ժամուն ու վայր-
կենին , սլաքին ձգած շուքին ուղղու-
թեամբ զծեր քաշէ . այս զծերը ժա-
մական գիծն կ'ըսուին , վասն զի ետքէն
ժամը կը ցուցընեն :

Ո՞ւ արեգակնային ժամացուցի մը
սլաքը երկրիս առանցքին ուղղութեամբ
հաստատելին ետե , ժամական զծերը
կրնաս նաև գիշերահաւասարային ը-
սուած արևու ժամացուցով ալ գտնել :

Այսեգակնային ժամացոյցները գի-
շերներն ալ կրնան լուսնի լուսով ինչ
ժամ ըլլալը ցուցընել , բաւական է որ
զիշդ գիտնաս թէ լուսինը նոյն զիշեր
որ ատեն միջօրէէն կ'անցնի :

Հ . Հ . Պ

Ա. Բ. Ա. Կ

Խելք աշխարհներ ու կրակ :

(Օ մը երկու խելքը աղբար ,
Որոնց նըման որչափներ կան ,
Զիւնէ փախած ու ցրաւահար
Կ'երթան պանդոկ մը կը մտնան :

Պանդոկապետն արտորալով
Ըսոնց լաւ կրակ մը կը վառէ .
Խնտումէն վեր վեր ցատքելով
Խելքին մէկը կը վազէ :

Ծմերը բաց , ոտքը բոպիկ
Կուրծքը տնկած կրակին վըրայ ,
Կարծես շամիրի զարկած խորտիկ
Խորովելու համար ըլլայ .

Ո՞ւ մ'ալ կանչել կը սկըսի , “ Վ. Տ ,
Ի՞նչ անըզգամշար կրակ է աս ,
Վյրեց մրկեց զիս ասիկայ .
Տանտէր , տանտէր , ի՞նչ կրակ է աս , ” :

Ո՞ւ կալ խելքը աղբարն ալ հոն
Ռայց չորս հինգ ոտք կեցած հեռու
Ո՞ւ կղի թողած կրկնոց բաձկնն
Կը սկըսի նոր կերպ տաքնալու

Պաղած զիխուն պէս ձեռքերն ալ
Կ'երկնցընէ կ'երկնցընէ ,
Ռայց անհընար կ'ըլլայ տաքնալ
Մառ կը կըստի ինչ որ ընէ .

“ Ո՞ւ , կը սկըսի սկոռալ կանչել .
Ի՞նչ անըզգամշար կրակ է աս .
Ես կը սառիմ ձիւնէն եւել .
Տանտէր տանտէր , ի՞նչ կրակ է աս , ” :

Պանդոկապետը կը համնի
Դիմաղելին ուժը կտրեր ,
“ Կրակէս չէ աս զենը ձեզի ,
Կ'ըսէ , խելքը իմ աղբարներ .

Դառ երկու ոտք հեռու կեցիր
Որ տաքնալու համար չայրիս .
Դաւն ալ իրեք ոտք մօտեցիր
Որ տաքնալու տեղ չըսառիս , ” :

“ Ռուընկող աղբարը դուք ազգասէր
“ Վիչ մը հեռու չըլլայ այրիք .
“ Դուք ալ անհոգ պազ աղբարներ
“ Վիչ մը առաջ որ չըսառիք , ” :